



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

76

2

L-85

my. w6

2010

ԼՈՍՐԱՆ

ԿԵՆՑԱՂՈԳՈՒԹ ԳԻՏԵԼԵԱՑ

Ա.

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՎՏՈՒԱԾԱՇՈՒԽԵԶ ՍՈՒՐԲ ԳՐՈՅ

ԴԱՅ ԵՐԿՈՉՈՒՄ ԱՆԵՐՈՐԴ



ԻԹԵՌԴՈՍԻԱ

Իսպարտակի Խաղիպեան Ուսումնարանի Հայոց

1861.



բայս սկըսէ՞մ զբանից մաքայլուար ուն չ դժախր մաղմանաւ
մատեմ իսոսանդի՛ք ։ Ե մատելո խոսդմի՞ պիմսութաղաւամ ուն ուած
միայլքըսն ացգեարա ցիումշիդա մաքւառուար լոգն ։ Խոյն
այդ վմանցա ու մէմմէնուումք բայսն ու միամտուաս զրա
դա սիմթիմ բառադա առաջանցաւ պդրու ազամ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

: մատերալաց

ՀԱՅՐԱՅՍՏԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅՈՒՄ ՀԱՅՈՒՄ ՀԱՅՈՒՄ ՀԱՅՈՒՄ ՀԱՅՈՒՄ ՀԱՅՈՒՄ

ԱՍՏՈՒԱԾԱՇԱՇՈՒՆՉ ՍՈՒՐԲ ԳՐՈՑ



Sասներուրդ եւ վերջին հարուածը եգիպտացւոց տալէն
առաջ ապսպրեց Մովսէս Հրէից Աստուծոյ կողմանէ
որ ամէն տնուոր մէկ ոչխար մը առնու՛ մէկ տա-
րեկան ու անարատ, իրիկուան դէմ մորթէ, այն ոչխարը, ա-
նոր արիւնը տանը դըսի դրան շեմերուն վրայ քսէ, իսկ միսը
խորվէ կրակի վրայ եւ ուտէ, իետն ալ բաղարչ' այսինքն ան-
խմոր իաց ու եղչք կամ դառնիճ ըսուած բանջարը, որ տաճկե-
րէն աճը մարուլ կըսուի: Այն ոչխարէն ոչ միս աւելնայ եւ
ոչ ոսկորը կոտրուի, իապա միսը ուտուի, իսկ ոսկորները այ-
րուին: Ուտելու ատեն ալ ամէն մարդ կօշիկները հագած ու
նամբու գաւազանը ծեռքը առած լինի, եւ առանց դանդաղե-
լու ուտէ, «Զի զատիկ տեսառն է» կըսէ, այսինքն յիշատակ է
այն եգիպտական չարչարանքէն Խսրայէլացւոց ելլելուն:

Այս զատիկ խօսքին իրեարէնը պասեք կամ պասքա է, որ
անցք կնշանակէ. վասն զի այս բաները ապսպրելէն ետեւ ը-
սաւ Աստուած Թէ «Ես այս գիշեր բոլոր եգիպտոսի մէջէն պի-
տի անցնիմ ու եգիպտացւոց ամէն առջինեկ կամ անդրանիկ
զաւըները պիտի մեռցնեմ, մարդկանց առջինեկներէն մինչեւ
անքան անասնոց առջինեկները. ու ո՛ր դըսն վրայ որ այն ոչ-
խարին արիւնը տեսնեմ» այն տանը վնաս պիտի չինի ամե-
նելին»:

Լսողներուն յայտնի է թէ զատկական ոչխառը ի՞նչպէս պայծառ եւ անտարակուսելի կերպով օրինակ է Քրիստոսի Տեառն մերոյ, որոյ պատուական արիւնովը ազատեցաւ մարդկային ազգը սատանային ու մեղաց գերութենէն, ու արժանի եղաւ նորա սուրբ յարութեամբը յաւիտենական փառաց երկնից արքայութեան :

Խորայէլացիք երբոր լսեցին Մովսեսի հրամանը, երկրպագութիւն ըրին առջեւն ու գնացին իրենց տները, այն իրիկունը զատիկը պատրաստեցին ու կերան : — Մէյմ'ալ տեսնես կէս գիշերուն սոսկալի ջարդ մը ընկաւ եգիպտացւոց մէջ, ու ո՛քափ առջինեկ որ կար' ամէնն ալ զարնուեցան մեռան, Փարաւոնի անդրանիկ զաւկէն' որ իրեն յաջորդը պիտի լինէր' մինչեւ վերջի գերին անդրանիկը, եւ անասնոց ալ առջինեկները : Կէս գիշերուն մէկ զարիուրեկի գոռում գոչում՝ ողբ ու աղաղակ էր բռնեց եգիպտացւոց ամէն տանը մէջ, վասն զի ամէն տուն մեռել կար : «Իիշերով կանչեց Փարաւոն Մովսէսն ու Ահարոնը, «Եուտ ըրէք ելէք գնացէք՝ ըսաւ' իմ ժողովրդեանս մէջէն, դուք ալ՝ բոլոր Խորայէլացիքն ալ. գնացէք ձեր Աստուածը պաշտեցէք ինչպէս որ գիտէք, ձեր կովերն ու ոչխարներն ալ հետերդ առէք, միայն թէ զիս ալ օրինեցէք» : Եգիպտացիք ալ Խորայէլացւոց մէջ ընկած՝ կստիպէին որ շուտով ենեն երթան իրենց երկրէն. կվախնային որ իրենք ալ չմեռնին . «Քանզի ասէին թէ ամենեքեան իսկ մեռանիմք» :

Ճամբայ ելան Խորայէլացիք՝ միայն կտրիճները վեցիարիւր հազար հոգի իրենց ամէն բաներովն ու ստացուածքներովը. Թող իրենց կանայքն ու մանր տղայքը, եգիպտացւոցմէ ալ շատ մը մարդիկ. մինչեւ խմորներն ալ որ դեռ եկած չէին՝ այնպէս անեփ փաթթեցին լաթերու մէջ ու հետերնին առին : Անոր յիշատակ է որ այնուհետեւ ամէն տարի զատկի տօնին օրերը ամենեւին խմորուն հաց չգտնուիր Հըէից տները, այլ բաղարչ (խամուրսուզ) միայն կուտեն :

Մովսէս հետը առաւ նաեւ Յովսէփ նահապետին մարմինը, ինչպէս որ կտակով ապսպրեր էր Յովսէփ. եւ ինքը այն ահագին բազմութեան գլուխ կեցած՝ կառաջնորդէր անոնց դէպի

անապատի համբան։ Բայց ժողովրդեան բուն առաջնիրդը Աստուած էր. ցորեկը ամպէ սիւն մը բանակին առշեւէն կերթար, գիշերն ալ կրակէ սիւն մը. Երբոր այն սիւնը դադրէր՝ կդադրէին քալելէն, եւ Երբոր շարժէր՝ համբայ կելլէին։

Ճշմարտութեան սիւնը, կամ գոնէ՛ ուղիղ խղճմտանքը, արդեօք առաջնորդ տուած չէ՛ Աստուած նաեւ ամէն մարդու այս անցաւոր աշխարհիս մէջ։ Երանի՛ ուրեմն անոր որ այն սիւնին ցուցուցած համբէն դուրս չելլեր։

Աշխարհիս փորձանքները մարդուս խրատ կիամարուին։ Հիւանդութիւն, սով, աղքատութիւն, եւ ուրիշ զանազան նեղութիւններն որ մարդուս գլխուն կուգան՝ թէ՛ առանձին եւ թէ՛ ուրիշներուն իետ, կընան շատ աւելի օգտակար լինել իրենքան թէ ամենայն իմաստնոց տուած խրատները։ Բայց այս ալ կայ որ մարդս ցաւալի թեթեւամտութիւն մը ունի իւր ամէն գործներուն մէջ. անով շուտ մը կմոռնայ անցեալը, կարիամարհէ ապագան, ու միայն ներկայ աղեկութիւն մը թէ որ տեսնէ, անոր կրտայ խելքը միտքը. չմտածեր որ գլխուն եկած փորձանքներովը չխրատուողին վերջը կորուստ է։ — Այսպէս կորսուեցաւ ահա նաեւ եգիպտացւոց Փարաւոն թագաւորը։

Երբոր Հրեայք ելան իեռացան եգիպտոսէն, մոռցաւ Փարաւոն նոցա համար քաշած հարուածները. մոռցաւ ոչ միայն արիւնը, գորտը, մունը, շանաճանճը, կենդանեաց ջարդը, խոցերը, կարկուտը, մարախը, շօշափելի խաւարը, այլ եւ իւր անդրանիկ սիրելի որդւոյն մահը։ Միայն այս մտածեց ու ըսաւ իւր անխորհուրդ խորիրդականներուն թէ ի՞նչ անխելքութիւն էր այս մեր ըրածը. ի՞նչպէս թողուցինք որ Հրէից պէս արթուն ու գործունեայ աշխատասէր ժողովուրդը ելնէ երթայ մեր երկրէն. «Զի՞նչ գործեցաք զայն՝ զի արծակեցաք զորդիսն Խսրայելի, զի մի՛ ծառայեսցեն մեզ»։ Այն հարուածներն որ մեր վրայ եկան՝ անշուշտ մէկմէկ դիպուածներ էին. մեք աստուածային պատիժներու տեղ դրինք, տղայաբար վախցանք, միամտաբար խարուեցանք, թող տուինք որ մեր երկրին մէկ մասը այսպէս անմարդի անապատ դառնայ, եւ այսչափ թագաւորական մեծամեծ շէնքերն երեսի վրայ մնան։

Հսեցին ալ որ իքը թէ հսրայէլացիք իքենց ճամբան կորուսեր են, եւ փոխանակ կարմիր ծովուն հիւսիսային կողմէն շիտակ դէպի Քանանացւոց երկիրը երթալու, դէպի հարաւ գնացեր ու մոլորեր են. մտքերնին դրին որ երթան զանոնք բռնութեամբ եգիպտոս դարձունեն: Փարաւոն մեծ պատրաստութեամբ հետը առաւ վեցիարիւր պատերազմական կառք, խիստ շատ ձիաւոր զօրքեր, անոնցմէ ալ աւելի հետեւակ զօրք, ընկաւ հսրայելացւոց ետեւէն, եւ հասաւ մօտեցաւ անոնց այն միջոցին որ Կարմիր ծովուն եզերքը բանակ դրեր նստեր էին:

Խսրայէլացիք այն իքենց անողորմ թշնամիներուն ահագին բազմութիւնը յանկարծակի իքենց քովը տեսածներուն պէս' սարսափեցան: Մոռցան որ զիքենք եգիպտոսէն հանողը ո'վ էր, եւ ի՞նչ մեծամեծ հրաշքներով հաներ էր. Մովսեսի վրայ թափեցան, ըսին իքեն թէ «Միթէ եգիպտացւոց երկրին մէջ գերեզմանի տեղ չէ՞ր մնացեր որ առիջ զմեզ այս անապատը բերիր որ ըսպանուինք ջարդուինք. ի՞նչ ըսիր ու հանեցիր զմեզ եգիպտոսէն. — Զի՞նչ գործեցեր զայս ընդ մեզ՝ զի հաներ զմեզ յեգիպտոսէ: Զէի՞նք ըսեր մեք քեզի եգիպտոս եղած ատենիս թէ թող տուր մեզի որ ծառայենք եգիպտացւոց. իիմա ո՞րը աղէկ էր, եգիպտացւոց ծառայութի՞ւն ընելը թէ այս անապատիս մէջ ջարդուիլը»: Այսպէս են ահա ամէն կարճամիտ մարդիկ ալ. ո՞քան աղէկութիւն ալ տեսնեն տէրութենէն կամ եկեղեցական իշխանութենէ եւ կամ մասնաւոր անձէ, եւ խելքերնին ալ վկայէ թէ այն աղէկութիւնը Աստուծոյ յատուկ մէկ պարգեւք' շնորհքըն է իքենց, սակայն երբոր վտանգ մը տեսնեն, երբոր փորձանքի կամ փորձութեան մը մէջ ընկնին, իսկոյն ամէն բան կմոռնան, կյուսահատին, կտըրանչան, կտըժգոհան, ու մինչեւ հայիոյութեան պէս խօսքեր ալ կիանեն իքենց բերնէն: Այս է ահա Քրիստոսի Տեառն մերոյ' հաւատքի պակասութիւն ըսածը, որ սովորական պակասութիւն է փոքրոգի, կարճամիտ, թեթեւ ու ինքնահաւան մարդկանց:

Մովսէս սիրտ տուաւ ժողովրդեան. «Մի՛ վախնաք, ըսաւ, սրտերնիդ ամուր բռնեցէք, նայեցէք ի՞նչպէս պիտի ազատէ զձեզ Աստուած եգիպտացւոց ձեռքէն որ մէյմ'ալ յաւիտեան նոցա

իրեսը չտեսնէք: Զեր տեղը Աստուած պիտի պատերազմի նոցա
իետ, դուք ձայն մի' հանէք»: Այս ըսաւ Մովսէս ժողովրդեան, բայց
ինքն ալ բոլոր սրտանց առ Աստուած դիմեց. այնպէս որ ըսաւ
Աստուած անոր թէ «Զի՞ գոչես առ իս. — ի՞նչ հարկ է որ այդ-
պէս աղաղակես ինծի»: Դիտելու բան է որ Մովսէս լրութեամբ
կընէր աղօթքը, եւ Աստուած անոր աղաղակ կըսէ. վասն զի
արդար կամ զջաշսիրտ մարդուն սրտին փափաքն ալ աղաղակ է
Աստուածոյ առջեւը, իսկ անզեղջ մեղաւորին երկար ու բարձրա-
ձայն աղաղակն ալ ցիամնիր Աստուածոյ ականջը: «Զի՞ գոչես առ
իս. — ըսէ Խրայելացւոց որ Ցամբայ Ելլեն. դուն ալ գաւազանդ
առ, ծեռքը երկնցուր ծովուն վրայ, ջրերն երկու բաժնէ. եւ
Խրայելացիք բացուած ցամաք Ցամբան թող մանեն. ես Փա-
րաւոնին ու բոլոր Եգիպտացւոց թող պիտի տամ որ իրենց չա-
րութիւնը առաջ տանելով՝ ձեր ետեւէն ընկնին, ու հասկընան
իմ զօրութիւնս»:

Այս ըսաւ հրեշտակը, որ լրսաւոր ամալին մէջէն կխօսէր
Մովսեսի իետ, վեր ելաւ՝ Խրայելացւոց բանակին ետեւն ան-
ցաւ՝ Եգիպտացւոց ու Խրայելացւոց մէջտեղը, եւ բոլոր Եգիպ-
տացւոց բանակին վրայ խաւար ու մշուշ տարածեց, այնպէս
որ ամենեւին չկրցան առաջ քալել բոլոր գիշերը: Մովսէս ծեռ-
քը ծովուն վրայ երկնցուց. սպստիկ քամի մը ելաւ, բոլոր գի-
շերը փչեց, ծովուն ջուրը երկուք բաժնեց, ու տակի ցամաքը
բացուեցաւ: Այն բացուած Ցամբէն ներս մտան Խրայելացիք,
ու սկսան առաջ երթալ. իսկ ջրերը նոցա երկու կողմը պատի
պէս բարձրացան կեցան: Հասան Եգիպտացիքն ալ ծովուն ե-
գերքը, տեսան դիմացնին հրաշալի Ցամբայ մը բացուած, կա-
տաղաբար վազեցին իրենց կառքերովն ու ծիերովը մտան ներս,
ու մինչեւ մէջտեղերը հասան:

Առաւոտն որ լուսացաւ, կըսէ սուրբ գիրքը թէ «Աստուած»
կրակէ ու ամպէ սիւնովը նայեցաւ Եգիպտացւոց բանակին վրայ.
— Հայեցաւ տէր իբանակն Եգիպտացւոց սեամբ իրոյ եւ ամպոյ»:
Ահաւո՞ր եւ սարսափելի նայուածք: Մոսկալի խոռվութիւն մը
շփոթութիւն մէր՝ ընկաւ նոցա բանակը. կառքերուն անիւնե-
րը կապուեցան, ծիերը մէկզմէկ կոխկըռտել սկսան, երկու կող-

մի շըերը սկսան գոռալ ահագին քամիի փչմունքէն. մարդիկը իրար անցան, «Ի՞նչ է այս փորձանքն որ մեր գլխուն եկաւ. ետ դադնամք ետ, տեղերնիս փախչիմք. այս ի՞նչ ժողովուրդ է եղեր Խրայելացւոց ժողովուրդը որ Աստուած նոցա համար պատերազմի ելեր է մեզի դէմ. — Փախիցուք յերեսաց Խրայելի, զի տէր պատերազմի վասն նոցա ընդ եգիպտացիս»:

Երբոր Խրայելացիք ամէնքն ալ ծովուն դիմացի եզերքը անցան, Մովսէս Աստուծոյ հրամանովը երկնցուց ձեռքը ծովուն վրայ, որ կարծես թէ մըմուալով ու գոռալով այն սոսկալի հրամանին կսպասէր: Մէկէն իմէկ երկու կողմէն երկու մեծամեծ լեռներ հալելու պէս եղած' փրփրալով ու կատղելով վազեցին զարնուեցան իրարու եւ ծածկեցին եգիպտացիները իրենց թագաւորովն ու զօրքերովը, կառքերովն ու ձիերովը: Փախչիմք ազատիմք ըսելներուն չմնաց, զարկաւ թօթափեց զանոնք Աստուած ծովուն մէջտեղն ու թաղուեցան խղդուեցան ամէնքն ալ. «Եւ եգիպտացին փախեան յերեսաց ջրոյն. եւ թօթափեաց տէր զեգիպտացին իմէջ ծովուն. եւ ոչ մնաց ինոցանէ եւ ոչ մի»:

Քիչ ժամանակէն տեսան Խրայելացիք որ ծովը եգիպտացւոց մեռելները դուրս ձգեց. եւ որչափ որ ուրախացան այն կերպով իրենց ոխերիմ թշնամեացը ձեռքէն ազատածներուն վրայ, այնքան ալ սաստիկ վախ մը ընկաւ սրտերն որ Աստուծոյ դէմ հակառակութիւն ընողին վերջը այսպէս կլինի. «Եւ երկեաւ ժողովուրդն իծեառնէ, կըսէ սուրբ գիրքը, եւ հաւատացին յԱստուած եւ իՄովսէս ծառայ նորա»: Թող չըսէ մէկը որ մի՛թէ առաջ ալ չէի՞ն հաւատար Աստուծոյ, չէի՞ն ճանչնար որ Մովսէս Աստուծոյ հաւատարիմ ծառան է: Մարդուս հաւատքը՝ աստուածավախութիւնը՝ միշտ միակերպ չէ. երբեմն կաւելնայ, երբեմն ալ կպակսի, այնպէս որ իբր թէ ամենեւին հաւատք չունենա՛ր, ամենեւին չհաւատար թէ Աստուած մը կայ' երկնի եւ երկրի տէր եւ ստեղծող, եւ առանց նորա ամենաբարի կամացը ամենեւին մէկ բան մը չպատահիր: Ամէն մարդ Աքրահամու, Խահակայ, Յակոբայ, Յոր երանելոյն եւ ուրիշ մեծահաւատ արդարոց հաւատքը չունի. շատերը կան որ գլուխներուն մեծկակ

մէկ փորձանք, մահ, ծախորդութիւն, իլւանդութիւն, անպատութիւն մը եկածին պէս' հաւատք օրէնք կմոռնան, եւ կա'մ Աստուած չկայ կըսեն, կամ այն է որ արդար չէ այն Աստուածը ըսելով կիայիոյեն:

Այն ատեն Մովսէս այն սքանչելի օրինութիւնը կամ երգը երգեց Աստուծոյ, ու ժողովրդեան ալ սովորեցուց' որ կսկըսի, «Օրինեցուք զֆէր, զի փառօք է փառաւորեալ»: Եբրայական բնագրին մէջ այս երգը ոտանաւոր է՝ շատ գեղեցիկ ու վսեմ իմաստներով ու խօսքերով շարադրուած. բայց եւ այնչափ է վըսեմութիւնն որ արձակ Թարգմանութիւններուն մէջ ալ իւր գեղեցկութիւնը ամենեւին չկորսընցըները: Փորձեմք մեք ալ այս մեր խեղճ աշխարհաբառով այն օրինութեան իմաստը բացատրել:

Օրինեմք զԱստուած, փառք տամք իրեն,
Որ Թշնմեաց ծիերը
Կառօք զօրօք Թագաւորով Խիման
Թաղեց ծովուն խորերը:

Նա է իմ տէրս ու պաշտպանը,
Նա միայն մեր պաշտածը.
Բզնա գովեմ փառաբանեմ,
Նա է իմ հօրս Աստուածը:

Մեր պատերազմը նա քըշեց,
Նորա անունն է Ցէրը.
Տեսէք ի՞նչպէս ծովոն ընկղմեց
Փարաւոնին կառքերը:

Ըստիր ըստիր ըսպառագէնք զ՞ն
Եգիպտական սերունդը, Խառնչը սաբէզ
Քարերու պէս սուզան կորան
Կարմիր ծովուն անդունդը:

Ցէր, քու ա'ջդ է որ զայս ըրաւ,
Փառք քու աջոյդ աննըկուն.
Դու փշտեցիր խորտակեցիր
Մեր Թշնամւոյն զօրութիւն:

Դու բարկութիւնը՝ ղըրկեցիր,
Կերաւ լափեց թշնամին,
Խնչէս կըրակն ուտէ զեղչք
Երբ կըփըչէ բարկ քամին:
Սըրտմըտութեանդ ահեղ հովէն
Զըրերն երկուս ճըղքեցան.
Մէկմէկ բարէ պարըսպի պէս
Սառած պաղած կանգնեցան:
Ասաց ազգիս գոռ թշնամին,
Վաղեմ հասնիմ ետեւէն,
Հարըստանամ ու կըշտանամ
Նորա դիզած աւարէն:

Հասնիմ խըմեմ ես արիւնը,
Սատակն հանեմ թըրովը.
Կամ թէ այնպէս տիրեմ վըզան
Որ միշտ գերի մնայ քովը;
Դու տէր' հովուն հրաման տըւիր,
Շովն էր' ծածկեց զամէնքը.
Կապարի պէս ընկըմեցան
Խջան ծովին խորունկը:
Ո՞վ կայ քեզի պէս Տէր փառաց,
Ո՞ր Աստուածն է քեզ նըման.
Զըկայ հըեշտակ ըսքանչելի
Եւ հըաշագործ քեզ նըման:

Երկընցուցիր միայն ձեռքըդ,
Երկիրս բերանը բացաւ,
Քու ժողովուրդդ ազատ թողուզ
Ու զթըշնամին կուլ տըւաւ:

Հեթանոսները լըսեցին, սկսուած է պահապահ առ ու քայլ
միանք առ Ահով դողով լըցուեցան. սկսին զա պատման միա
ու ցիաց Մովաքացոց ջերմը բռնեց, ասից զա գուց մոցցոց
Քանանացիք իալեցան:

Ահօդ չելլէ վըրաներէն, մէջն մասն զանցաւ զարա
զաց Ուժիդ առջին քար դառնան, զանցու զա զայոց մու
Մինչեւ անցնի քու ազգըդ Տէր, ու մասն մասն
Մինչեւ իասնի ի Քանան:

Տանիս ամբողջ տընկես ըզնա
Քու սեպիական սուրբ լեռըդ,
Որ դուն իրեն ես պատրաստեր իմբռն մէջն դամա
Ըսքանչելի ծեռքովըդ :

Դու միայն ես այն թագաւորն
Որ յաւիտեան կըտեսնես.

Դու ես միայն որ վերջ չունիս,
Մեր թագաւորը դուն ես:

Իսկ Փարաւոն ահա իծով
Կառօքէն ծիս կորաւ,
Եւ Խըրայէլ ցամաք ոտքով
Մովուն մէջէն դուրս ելաւ:

Այս յաղթական երգը երգեցին Աստուծոյ այն ատեն . երկու
միլիոն ժողովուրդ. եւ նոյնը կերգեն եւ պիտի երգեն յաւի-
տեան վեց եօթը իարիւր միլիոն քրիստոնեայք' որ Քրիստոսի
Տեառն մերոյ խաչին զօրութեամբը անմարմին Փարաւոնին,
այսինքն սատանայի գերութենէն ազատեցան եւ մեղաց ծովէն
Քրիստոսի արեամբը սըբուած' անվնաս դուրս ելան:

Երգողներուն պարագրուի' այն ժամանակը Մովսէս մարգա-
րէն ու Ահարոն եղբայրն էին. իսկ կանանց պարագրուի' Ահա-
րոնի քոյրը' Մարթամ մարգարէն էր, որ թմբուկը ծեռքն առաջ

Կերգէր ու կզարնէր։ Նորա մտքէն անտարակոյժ չէր անցած՝
այն ժամանակն որ Մովսէս Եղեգէ սնտուկին մէջ նեղոս գետին
քերուն երեսը կծրփար, ու Փարաւոնի աղջկան ծեռքովը եւ
իւր միջնորդութեամբը ազատեցաւ մահուանէ եւ իեթանոսու-
թենէ, թէ օր մը պիտի գայ որ այն տղան ատենով բոլոր իւր
ազգը Կարմիր ծովուն մէջէն հրաշքով պիտի անցընէ, ու Փարա-
ւոն բոլոր իւր զօրքերովը ծովուն մէջ պիտի կորսուի, եւ ինքը
պիտի երգէ իւր ազգին կատարեալ ազատութեան երգը։

Բայց չմոռնամք որ ինչպէս լուսոյ թշնամին խաւարն է, այս-
պէս ալ ֆշմարտութեան թշնամին ստութիւնն է, որ միշտ կը-
ջանայ ֆշմարտութիւնը մարդկանց մտքին մէջ խախտել կամ
մթնցընել։ Կարմիր ծովուն երկու բաժնուին ու Խսրայելացւոց
անոր մէջէն անցնիւր չափէ դուրս մեծ հրաշք երեւցեր է ա-
տենով քանի մը թերահաւատ մարդկանց. ուստի ջանացեր են
որ այն հրաշքը թէ օր չկարենան ուրանալ' գոնէ փոքր երեւ-
ցընեն, այս կերպով։ — Կարմիր ծովուն հիւսիսային մէկ ծայրը
Սիւէզի պարանոցին կիասնի, ու այն ծայրին լայնքը մղոն ու
կէսէն աւելի չէ. կերեւնայ որ Խսրայելացիք այն տեղէն ան-
ցեր են կըսեն, այն ալ' ջրին տեղատութեան ժամանակը, այս-
ինքն օրուան այն միջոցին որ երկրիս երեսի ամէն ջրերն ալ'
լուսնին ու արեւուն բնական ազդեցութեամբը կքաշուին, ու
մակընթացութեան ատենը, այսինքն երբոր ջրերը նորէն կբար-
ձրանան' Եգիպտացիք խղլուեր են։ Բայց թէ՛ բնական խելքով,
թէ Աստուածաշնչին խօսքերէն, եւ թէ հին եւ նոր ճանա-
պարհորդաց վկայութենէն կերեւնայ յայտնի կերպով որ այն
թերահաւատից աշխատանքը պարապ է։ Վասն զի նախ կարե-
լի բան չէ մտածել որ ծովու տեղատութիւնն ու մակընթա-
ցութիւնը միայն Մովսէս գիտէր, ու Եգիպտացւոց մէջ ամենեւին
գիտցող չկար։ Երկրորդ՝ ծովուն տեղատութիւնն ու մակընթա-
ցութիւնը կամաց կամաց կլինի միշտ. այսինքն վեց ժամ կքա-
շուին ջրերը, վեց ժամ ալ կբարձրանան. Եթէ Եգիպտացւոց
ծիերն ու կառքերը յանկարծակիլ չգային ու չխղլուէին, մի՛թէ
չէի՞ն կընալ ետ դառնալ ու փախչիլ։ Երբորդ, Կարմիր ծովուն
ջրերուն խիստ սաստիկ քաշուած ատենն ալ' երեքիարի ւր քայ-

լին աւելի տեղ չբացուիր, այն աւ միայն մէկ քառորդի չափ ժամանակ, յետոյ դարձեալ կբարձրանայ. Թէ որ խրայէլացիք այն տեղէն անցած են, երկու միինոն ժողովութղ՝ իրենց անսասուններովն ու կահ կարասիքովը ի՞նչպէս կրնան մէկ քառորդի մէջ անցած լինել: Նապա ո՞ւը թողութք Աստուածաշնչին յայտնի ըսածը թէ « եւ զուրն պարիսպ էր ընդ աշմէ նոցա եւ ընդահեկէ իւրեանց — Զուրը Խսրայէլացւոց երկու կողմը պատի պէս բարձրացեր կեցեր էր»: Այսպիսի տեղատութիւն ո՞ւը տեսնուածէ: Խսկ ճանապարհորդները շատ քննութիւններով կիաստատեն՝ թէ Խսրայէլացւոց անցած տեղը իրօք Կարմիր ծովուն այն կտորն է որ Աստուածաշունչը կցուցընէ, եւ որոյ լայնքը ինը մղոնի չափ տեղէ, այսինքն Գոլսուն կամ Կլիսմա ըսուած տեղւոյն դիմացը:

Աստուածաշնչին հաւատացրողը՝ անոր մէջի ամէն խօսքերուն ու իրաշքներուն ալ պիտի հաւատայ. ոչ խօսքերը պիտի ծուէ, եւ ոչ իրաշքները ու զարգին պէս ուրանայ կամ պատիկցընէ: Խսկ ամենեւին հաւատալ չուզեցողին հետ մեք այստեղը խօսք չունիմք:

Կարմիր ծովուն եզերքէն ճամբայ ելան Խսրայէլացիք ու Սուը ըսուած անապատը գնացին: Երեք օրուան տեղ քալեցին, ու խմելու զուը չգտան. Վերջապէս տեղ մը հասան որ զուը կար, բայց սաստիկ դառն (աղու) եղածէն խմելու բան չէր: Մէկէն իմէկ սկսան տրտնջալ ու գանգատիլ Մովսեսի դէմ' ըսելով թէ « Ի՞նչ պիտի խմեմք. — Զի՞նչ արբցուք»: Կարմիր ծովէն ահագին իրաշքով անցածները դեռ երեք օր էր. չկրցան մտածել որ այն մեծ փորձանքէն զիրենք ազատողը չթողուր որ անապատին մէջ ծարաւէ մեռնին՝ ջարդուին: — Այսպէս է մարդս. շատ անգամ Աստուծոյ նախախնամութեան մեծամեծ իրաշքները կտեսնէ իւր վրայ, եւ սակայն մէկ փոքրիկ անյաջողութիւն կամ հիւանդութիւն մը վրան եկածին պէս, փոխանակ մտածելու որ թերեւս այն փորձանքը իւր ապերախտութեանը մէկ պատիժն է որ սիրով պիտի քաշէ, կամ թէ իրեն հաւատքին եւ առ Աստուածապատիլ Աստուծոյ դէմ: — Մովսէս առ Աստուած դիմեց ագանգատիլ Աստուծոյ դէմ:

դաշտանքով. Աստուած ալ փայտ մը ցուցուց իրեն. այն փայտը
առաւ ծգեց զրին մէջ, չուրը անուշցաւ, ու ժողովուրդը խմեց
կշտացաւ, եւ ջրոյն դառնութեանը հետ իրեն դառն տրտունց-
ներն ալ առ ժամանակ մի դադրեցան: Բայց Մովսէս ուզեց որ
այն դառնութեան յիշատակը չմուցուի: ուստի տեղլոյն անունը
Մեռա դրաւ, որ դառնութիւնը ըսել է: Եւ ժողովուրդը
լսրատեց որ Աստուծոյ հրամաններուն անտրտունչ հնազանդին,
եւ չվախնան այնպիսի դժուարութիւններէ ու վտանգներէ:
Մեռայի չուրը մինչեւ ցայժմ կբըսի լեռան մը ոտքէն՝ որ Սիւէ-
զէն Սինա երթալու համբուն վրայ է, եւ տեղլոյն այժմու ա-
նունն է Հաւարէ: Աղբիւրը այնպէս լեղի է, ու մէջը այնչափ
շատ է աղբորակը (կիւվէրչիւն) որ անասուններն անգամ չեն
կըսար խմել: Խակ թէ Մովսեսին անոր մէջը ծգածը ի՞նչ փայտ
էր որ այն դառնութիւնը անցուց, յայտնի չէ: Հարկ է ըսել թէ
Աստուած էր այն փայտին կարգէ դուրս ոյժ մը տուողը որ ա-
նով չուրը անուշնայ: ապա թէ ոչ, եթէ փայտին այն զօրու-
թիւնը բնական բան մը լինէր, այն կողմերու բնակիչները չին
մոռնար: — Սուրբ Հարք գեղեցիկ կերպով օրինակ կբերեն այն
փայտը Քրիստոնի Տեառն մերոյ ոուրը Խաչին, եւ իրաւամբ
կխրատեն զմեզ որ մեր անցաւոր ու ցաւալից կեանքին ամէն
դառնութիւններն ալ խաչափայտին զօրութեամբը անուշցընե-
լու նայիմք:



76

0023390

2013

